

ԿՐՈՆԱԿԱՆ

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

Այս բոլորին հետ, ի՞նչպէս Յոր չնկատէ թէ իր շուրջը, իրեն որ արդար մարդ մըն էր և ծախորդէն փորձուած, մնջաւորները ամենածառարկավ խաղաղութեան մը մէջ կ'ապրին: Ին կը տեսնէ որ չարերը կը ծերանան նոյսութեանց մէջ, կը բնակին տուն մը ուր խաղաղութիւն կը տիրէ: ուր իրենց զաւակները կ'երգին և կ'ուրախանան ի ձայն սրնիք, ու երբեք թշնամութիւնը տեսֆց սեմին ներս չանցնիրն եւ այս անսարդանը զի՞նք կը զայթակեցնէ: Խնչո՞ւ անսա օրերը կ'անցնին կատարեալ երջան, կութեամբ, երբ անոնք կ'ըսել Աստուծոյ:

«Ձենք ուզեր քու ճամբաններդ ճանչնալ:

Ո՞վ է Աստուծ որ անոր աղօթենք,

Ի՞նչ կը շահնիք անոր աղօթելով:

Անա զայթակութիւն մը որ կ'արծ արծէ Յորի գշտին ու գնջուաթիւնը: Իրենց ապիկարդութիւնը կը բարեկամները իրենց որոնած արգիւնքին հակառակ զըտան: Եւ զգեախտ Յոր իրաւունք ունի դոչելու Սալմոներգուին հետ:

«Եխնաւու զրայ էի

Բոտքրո զիթիք այլթաքցան

Արովինտն կը այլրանայի չարերու երա ջանկաւթիւնը տեսնելով:

Կ'իջնէ վայրէջքը ու կը համի զրիմէ ըմբռասութեան:

Ընդհաննեք հոս պահ մըր երթը, մենք մեզի հարցնելու համար՝ թէ մենք իրաւունք պիտի ունենայինք չընդունելու, Յորի պէս, անոնք որոնք մեզի պիտի գային ներկայացնել մեր վիշտը որպէս հետեանքը կ'պատից մեր մեջքերուն:

Աստուծ փորձութիւնները յաճախ կը զրկէ: որպէսզի մեր մէջ արթնցնէ կեանքին լուրջ իմաստը: Եթէ, այդ փորձութիւններով, մենք այս աշխարհի զրայ կը հատուցանեք մաս մը մեր պարտքերէն, ի խնդիր յարիտենական արդարութեան, ինչո՞ւ զանոնք չընդունինք կը լու, հնազանդ սրտով մը:

Մեր մէջ շատ քիչեր կան բնականաբար, որոնք իրենց կեանքին ունէ մէկ մասուն, այլթաքութերը ունեցած չըլլալ:

Մի՛ քմբոստանաք, մի՛ կարծէք որ անարս գարութիւն կը գործուի ձեզի դէմ, երբ ներգոյ ճշմարտութիւն մը կը ձգէ որ ձեր սխալներուն հետեանքները քակուին մի առ մի և . . .

Եւ անոնք որոնք, իրենց սրախն բուոր անկեղծութեամբ, կրնան վկայէլ թէ իրենց կիանքը անարտ եղած է և կամ իրենց տառապաննենքներուն ուժգնութիւնը շտա առ շիլ զօրաւոր է քան իրենց մեզքերուն ձարութիւնը, թող յաճախնեն հոգեկան դպրոցը Յորին, այդ խնդրին յաւագոյն օրինակն է ինք:

Բ

Ի իրեան կուգայ նոր խօսակից մը, որ Յորի խնդրոյն լուծման իր բաժինը կը մերէ: բաժին մը որ այլապէս զօրաւոր է քան երեք բարեկամներու բիրած բաժինը: Եւ այն խորհրդածութիւնները, զորու այդ բառ բեկամը պիտի մզէ Յորը ընելուց անոր պիտի օգնեն տակա յաղթելու իր տափա խապին խեղզելու իր քմբոստանեան զուռները, և իր ներսը իշխել տալու այն խորունկ ձայնը, որ սկիզբէն կը յայտնէր այնքան յուզիչ բառերով, աստուծածային կամքին իր ճամակիրագումը.

«Եսոնցի քու խօսքերդ, կ'ըսէ եղիսուս սէն, եւ երեք բարեկամներէն մին:

Կ'ըսէիր. Ես մաքուր եմ, անմեղ եմ

Ես անարտա եմ, իմ մէջս անօրինութիւն չկայու:

Բայց, եմէ Յոր չէ գործած այն յանցանքները, զորու բարեկամները կ'ուզէին զինք ստիպից խօստավանելու, կրնայ յաւակնիւ: թէ զիրծ է ամէն տկարութիւնէ: Կայ քան մը, որ աւելի փափուկ է, բայց նոյն ատեն էականօրէն անկրածեցաւ առաք քինութեան կատարելութեան համար, որ տարրեր է առաքինութեան մեզի պարտագրած որէնքներէն: այն է նպատակը: Հըպարտութիւնը մասնաւորաբար կրնայ երեւութագու զեհանձն գործերու ներշնչին ըլլալ: Արդ, Աստուծոյ աշքին, առաքինութիւն մը, որուն արմատը այզպէս փատած է, մեծ արժէք չունի: Անոր առջե խոնարհութեան տարրեր ունէ ընթացք պատշաճ չէ: Ու այս գերջին կատարելագործութիւնը տալու համար Յորի հոգիին:

զայն չէ ենթարկած այսքան ծանր փորս ձութեան մը: Ես Յոր պէտք ուներ անոր, ինչպէս կը տեսնուիր որոշ կերպով իր պատասխաներէն և գտնապատներէն: Յոր ուս զած է վիճակ Աստուծոյ հետ:

Աևս ինգրոյն մէջ, անիրաւ ես, դիտեմ Կուտայ Ազգայ Յորին:

Աստուծած մարգին մէծ է:

Ինչո՞ւ վիճակ անոր հետ,

Ան իր գործերուն հաշիւը ունէ մէկուն չի տարձ:

Թող Յոր իշխ մասնաւստրաբար՝ որ Առա տուած եթէ երրեթ կ'աղդարաբէ իր կամքը տեսիր քններով, կը խօսի մարդոց և յաճախ տառապանքի և հրւանդութեան լիզուով։ Իր ներքին տրամադրութիւնները աւելի զտելու համար է որ Յոր պէտք է աշխատի, յաւատեղեակ ըլլալով այն յարաբերութիւններուն, որոնք կորուսիւն ունին իր և Աստուծոյ միջն: Ամէն բան առաջ, Յոր պէտք չէ մասնաւ մէ իր արդարութիւնը իրեն սեէ ճշգրիտ իրաւունք չ'առ պահովիր կատակեցուած արդարութեան առջև։

«Երանէ երկինքը և նայէ»:

Տես ամպերը. անոնք քեզմէ բարձր ենա եթէ մեղանչես ի՞նչ վես կը պատճառ ուս գուս իրեն:

Եթէ արդար ես, ի՞նչ կուտաս իրեն և ի՞նչ կ'ստանայ քո ձեռքէդ:

Թու անօրէնութիւնն միայն քո նման ներօգ կրնայ վեսաներ:

Աստուծոյ պատճառելի այս անկախուս թիւնը, զոր մէր անիրները կարոր չեն նուազեցնելու ոչ առ մեր բարի գործերը՝ աւելցնելու, անտարբերութիւն չէ ասկայն, որովհետև աստուծային ընթացքին բոլոր օրէնքները կը պահին ժարգութ լաւագոյնից ընել առա և իրեն հայթայթել վերջնական երջանկութիւնը։

Եղիուս կը ջանա որ Յոր կոնակ զարձնէ իր ցաւին ապարգիւն և վասակար զիտումին: Եղիուս երրեք չ'ըներ յանդիմանութիւններ, որոնք տառապողը աւելի կը դառնացնեն, սակայն, կը ներկայացնէ նընկար աստուծային արդարութեան, որ հոգ կը տանի, որպէս զի իրեն ապաստանողները բերջնականապէս մեղքին մէջ խրած չման:

Աշեառու անարդարութիւնը Աստուծմէ:

Աստուծած արդար է գերախտներուն հետ:

Ան աչքերը չի հեռացներ արդարներէն եթէ անոնք գերախտութեան չզթանես բով կապուին . . .

Անոնց մասնացոյց կ'ընթ իրենց հպարտութեան զործած մեղքերը:

Եթէ տարկ ընեն և նազանդին

Անոնք իրենց օրերը երջանկութեան մէջ կը վիրշացնեն:

Որքա՞ն զնեմ է այս տեսիլքը գերաւոյն արգարութեան մը, որ կը կանոնաւոր բոլոր մարդկային գէպքերը: Ու եթէ ան առաջնորդէ մարդեցոն, այս ճամրած ներէն, ուր տակաւին չերելիք բարին, ի՞նչ մեծ միտթարութիւն է հստատ կերպով հուտատալ անոր ամենակարոզ ներգործուաթեան: Այն որ մութին մէջ կը քալէ և շատ քիչ կը վախնայ գիշերային որոգայթներէ, երբ գիտէ թէ ամէն բանի գէմ նախախնամութիւն մը կը հակէ զրան և ան պիտի չլքուի երբեք:

Ուրիմն պահանջաւած միակ սրամմադրութիւնը նոս, վստահութիւնն ու խոնարհութիւնն է: Կոչեցէ՛ք զայն եթէ կ'ուզէ՛ք համակերպութիւն, բայց յիշեցէ՛ք որ այն բանը, որուն կը համակերպինք, զաղանցուկ է և այս համակերպութիւնը վերջնականապէս յորսէն հրաժարիլ չէ: Քիչ մը ժամանակ ես, ինչպէս կ'ըսէք Յիսուս իր առաքեալներուն Վերջին Ընթրիքն վերը, և կը ծագի այդը, որ պիտի փարաց բոլոր ասնջանքներն և մատյուս զութիւնները և ցաւերը գիշերին:

Հօ՞ս, Յոր, ար չի պատաժաներ ուրգիւմնեա իր հոգուոյն մէջ խաղաղութիւնը կ'ակիք վերածնիլ: Առ զինք ամրացներու համար հաւատքին մէջ, Աստուծած կ'երեք վերջապէս, փորձութեան վերջ առըվ: Ան Յորը կը յանդիմանէ, անմիտ գանգասաններ ընելուն, պատճառ ային նպաստակը չհասկնալուն համար: Ու նո Յորին Աստուծուած ապարիններու պատճառներու ցացունելու համար, ան հարցումները պիտի ուղարկէն, և Յոր պիտի պատճառնէն:

Աստուծած յանդրգարար անոր աչքերուն առջեւն անցնել կուտայ բնութեան երես, այլիները, ասպարականներն ու՝ հազարա գէպները, ամենէն պարզերը և ամենէն արդերքը Յոր կարծու կ'առցարել՝ թէ Աստուծած ի՞նչպէս ասեղծած և երկիրը ոգած է ասհմանները թի՞նչպէս

այսը կը յաջորդէ գիշերին, ի՞նչպէս ա-
կերը գետեր կը ծնին, ի՞նչպէս ձեւնը կը
տեսնուի երկրի վրայ, կարո՞ղ է բացատրել
անասուններուն ստեղծումը և կեանքը։
Ուրիշ խօսքով, կարո՞ղ է բացատրել Աս-
տուծոյ ներգործութիւնը Փիզիքական աշ-
խարհի մէջ։ Առնուազն, սա՞ երկու բա-
ները մարդ պէտք է գիտնայ. ամէն բան
կ'առաջնորդուի գերազոյն իմացականու-
թեան մը կողմէ, անսահման զօրութեան
մը կողմէ, որ սքանչելի առաջարութիւն-
ներ ունի ի խնդիր բարիի և ներդաշնակի
գործադրման։

Եթէ այսպէս է Փիզիքական աշխարհի
մէջ, աստուծացին վարչութեան միենոն
օրէնքները ինչո՞ւ չգործադրուին մարդոց
բարոյական կառավարութեան մէջ։

Յորի արդարի տառապանքին վերա-
բերեալ ըրած հարցումին՝ Աստուծոյ պա-
տասխանին վերջին բառն է՝ «խորհուրդ»։
Բայց Յոր զայն հասկցած է։

«Որքա՞ն տկար եմ ես, ի՞նչ պատաս-
խան տամ քեզի, ո՞ Տէր։

Բերնիս վրայ կը զնեմ ձեռքս։

Մէկ անգամ խօսեցայ, ալ կը լոեմ։

Դիտեմ որ զուն ամենակարող ես։

Եւ քեզի համար ոչ մէկ նպատակ
դժուար իրագործելի է։

Այո, անմատօքն խօսեցայ այն հրաշա-
լիքներու մասին, որոնք ինձմէ բարձր են
ու չեմ հասկնար ես զանոնք։

Ականջո քու մասիդ խօսուիլը լսած էր։
Բայց կիմա աշքս քեզ տեսաւ։

Եւ ասոր համար ես զիս կը դատա-
պարտեմ և կը զջամ փոշիի և մսիրի
վրայ։

Հասո՞ն ենք վախճանին։ Ո՞չ երեխ՝
թէ Յորի խօսքը կ'ապասուէր, որպէսզի
Աստուծոյ ծրագիրները աւելի ընդար-
ձակօրէն բացուէին լոյսին մէջ և տառա-
պանքին տեղը աւելի յստակ տեսնուէր
հոն։ Առ եղելութիւններու ընթացքին է
որ Աստուծոյ ծրագիրը պիտի յայտնուի։
Յոր չէր գիտեր այդ բանը, և որպէսզի
յաղթական ելէք այս փորձութենէն, կար-
ծէք պայման էր որ չհասկնալով հանդերձ
Աստուծոյ ծրագիրը, ընդունէր զայն։ Յոր
պէտք էր վերադառնար այս կէտին, զան-
դատներէ և ըմբոստացումներէ վերջ։ Առ
կիմա որ այդ վերադառնար կատարուած է,

մենք աւելի լաւ կը հասկեանք իր տա-
ռապանքներուն պատճառը։

Սատանան կրաւէր մը ուղղած էր Աս-
տուծոյ։ Ըստ Սատանային ծիրունի նա-
հապետը ունէ արժանիք չունի արդար ըլ-
լալուն համար, անոր որուն ամէն բան կը
ժապէր, ան որ իր սրբազն հաւատքին
չնորհի Բարձրեալին բայր օրհնութիւննե-
րով ինքզինք լի կը համարէր։

«Մարդը, կ'ըսէ Սատանան Աստուծոյ,՝
իր բոլոր ունիցածը կուտայ չմեռնելու
համար։ Բայց երկարէ ձեռքդ, զպիր իր
սոկորներուն և մսին, և տեսնենք՝ թէ
ինչպէս քեզ չանձերու։ Այսպէս, Սատա-
նան, տառապանքի հեղինակը, տառա-
պանքը կը ներկայացնէ որպէս փորձ մը
չտիելու համար տառապողին արդարու-
թեան զգացումներուն խորութիւնը։ Ար-
դարին առաքինի ըլլալուն կամեցողու-
թիւնը յառաջ կրնայ գալ այդ բանէն եր-
ջանիկ ըլլալէն, ու ասիկա հրացումի ար-
ժանի է ինքնին, բայց, այդ կամքը որ-
քա՞ն անարատ և ամուռ է երբ կ'ուզէ¹
գործել բարին, տոսնց մարգային երա-
նութեան մը տիրանալու յայսին օգնու-
թեան։

Ուրեմն, իր ծառային արժանիքը և բա-
րյական զեղեցկութիւնը բարձրացնելու
համար է որ, և միանգամայն սիրաբուխ
նպատակով է որ Աստուծած անոր զըկած է
այս փորձութիւնը։ Այսպէս որ Յարատե-
ւութիւնն ու յաղթանակը իրեն չնորհել
տուին երկնային բարիքներ և Տէրը օրհ-
նեց իր վերջին օրերը առաջիններէն վւել։

Հ. Գ. ԱԱԱԱԱԱ

Խզմ. ԵՐՈՒԱԿՆԴ ՎԱՐԴԱԿԱՆԵԱՆ

